

Մ Ե Ծ - Մ Ա Յ Ր Ե Ր Ո Ւ Ս Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ի Ն

Գարնանային ճառագայթներն ու երբեք,
Աղբիւրներու ջինջ ոգին,
Վարդերու շունչն եւ հողերու մրմունջներն,
Արիւնն ինչ որ քանկագին

Ունէր հաղած սերունդներու լոյս ակէն՝
Բերիք ինծի իբր ընծայ,
Ո՛վ Մեծ - մայրերս, ջրիք է՛ւ սիրսս հրեղէն՝
Որ վարդի պէս կը ցոլայ:

Ձեր աչքերէն հոսող արցունքն եւ անուրջ,
Վերացումներն հաւասփին,
Ձեր պայտարի մեծ ոյժն ու կեանքն անհրսունջ,
Պատմութիւններն ազգային,

Տառապելու եւ տառապանքն երգելու
Քաղցրաշունչ հեծքն ու բարբառ՝
Ես՝ մեղուի պէս՝ ձեր արիւնէն կենսասու
Հաւաքեցի զերթ նեկսար...

Ո՛վ մեծ - մայրիկս, Արգէտի քուփերուն
Քառած կնոյս աղանի,
Գունն որ գիտցար Շահէնին հետ շինել բոյն
Ժայռերու վրայ այգայի,

Գուցէ քեզմէ՛ ժառանգեցի սլանալ վեր
Գէպի կասարն երազին,
Ըզգալ հոգիս ամպրոպներուն հետ ընկեր
Եւ աստղերու ծառային...:

Ուրիշ մեծ - մայր մը քնդելով կետարիան,
Ծիծեռնակին պէս գաղթող,
Սեւ Ծովի լուրք ամբունքն ընտրեց իբր կայան,
Յուրքի Պոնտոսն այգաւող...

Իր զաւակներն՝ որոնք եղան մեծ հայրս ու
Ձորս եղբայրները անոր՝
Գիտցան ըլլալ քիչ մը հպարտ այլ ազգու
Օրէնքագէտ լուսաւոր:

Վայելչասէր, խելացի կինն այդ չքնաղ
Ունէր անհուն պաշտամունք
Պարտէզներու, ծառ ու ծաղկի եւ խաղաղ
Աղբիւրներու լուսակունք:

Գուցէ մեծ հայրս՝ զոր սեսած եմ շարունակ
 Վարդերու դէմ հիացիկ՝
 Այդ պատեղի մօր արտին մէջ անապակ՝
 ձանչցաւ պարտէզն ու ծաղիկ...:

Ո՛վ հօրս հանին, ի՛մ հոգիիս մէջ սակայն
 Բնութեան սէրն անյագուրդ՝
 Գարձաւ հացի՛ն եւ ջուրին չափ կենսական,
 Իմ էութեան կենսահիւք...:

Ահա՛ ուրիշ մեծ մայր մը սեւ աչքերով,
 Սեւ մազերով զերք գիշեր,
 Որմէ պահած եմ պատկերն այս հոգեխոտով՝
 Իբրեւ վերյուշ կարեվէր...:

Բու մ'էր ինկած ծխնեղոյզէն վար՝ մեր սան,
 Հանիս կանգնած մեր սեմին՝
 Կը զարնէր ձեռնն իր ծունկերուն, ողբաձայն
 Կը գուշակէր անձկագին՝

Թէ անաւո՛ր չարիք մը կար մեր սան վրայ...
 — Նախազգացում անբնին —
 Իր մէկ որդին՝ ինչու ասպէտ խաբեբայ՝
 Եղաւ արասն իր տունին...:

Իսկ մայրն իմ մօր՝ գերբզգայուն ու վրսեմ՝
 Ինձ է սրած իր անունն.
 Բայց կը զգամ թէ հոգույս մէջ ալ կը կըրեմ
 Իր բովանդակ էութիւնն:

Իր ֆերթոյի հոգին իմ մէջ է ծաղկած
 Ու խորացած հետզհետէ.
 Իր շեշերն են որ կը կրկնեմ սիրարբած՝
 Իմ երգերուս մէջ գուցէ...:

Ալեհեր կին մ'ըսաւ թէ հի՛ն օրերուն՝
 Հանիս սեսած էր մէկ հեղ...
 Հսկայ օձ մը կ'աւեցուցած սողրսկուն
 Ու զայն դիւրած՝ դաւնագեղ

Եւ ըզգլխիչ խաղերուն մէջ իր ձայնին...
 Ու կ'երագե՛մ ես հիմա
 Քեզի՛ նման, ո՛վ մեծ մայրդ իմ վիպային
 Երգով մը խո՛ր, հոգեհմայ՝

Գիւրե՛լ չարին ասակ սիրսն ու արգիլե՛լ
 Թոյնին ժայթը մահածին,
 Հոգիս հազա՛ր դաւնակներով ընծայել
 Բարօրութեան մարդկային...:

ՄԱՌԻ ԱՌՄԱՆԵԱՆ